

Թխտախալ դէմքեր, մտիգին ժպիտով մը քնացած, որ կը մասնէ կոտորածի մ'երազը: Եւ մինչդեռ 'ի հովանոցի միում' կիսամերկ արքչուներու բողբոջակի մը մէջ կը փրփրայ նըպիկալ ըմպելին: Գինչդեռ աղօտալուս սրահի մը մէջ, գեռ նոր մայր եղիկելի սուլթանուհի մը, ճշարով կը ծածկէ երեսը բարձրց մէջ՝ որպէս զի շտեմնէ արեան լիճ մը՝ յորում' կ'անշնչանայ իր արարածն . . . մինչդեռ գիշեր ըլլալուն պէս սպանուած պէշիրուն գլուխներն կը կաթկըլթեն իրենց վերջին արեան յիժ երը Պապ-Հիւ մայր մի խորշից կիճերուն վրայ: Երբորդ ցանկապատին բարձրագոյն հովանոցին մէջ, կարմրերփեան դամասկացի գորգով պատած զահճի մը մէջ, սամուրենոյ անկողնոյ մը վրայ, մարտարատաղարդ բարձից շքեղաշք խառնակութեան մը և ոսկով պարզաղուն թախէ ծածկոցաց մէջ, սրուն վրայ եղենախայտեայ ձեղունէն կախած՝ քանդակածոյ արծաթէ մաւրիտանացի կանթեղի մը նուազ լյսն կ'իջնէ, թուր գեղանի աղջիկ մը, սպիտակ մեծ շլաշաշատեռի մը մէջ փաթթուած, որ քիչ տարի է երջանիկ Արաբիոյ գաշաւալայրից մէջ նախիրը կ'արածէր, երրորդ Մուրատի տանոյն գիճաց վրայ խնայուած, որ մրափելով կը հանդիս իր ստաբը, վիճիրոս և անոյշ ձայնով մը կը մրմնջէ իրեն: — Կար երբեմն 'ի դամասկոս Ապու-էյուպ անուանեալ վաճառական մը, որ շատ մը հարստու-

թիւն հաւարեր էր և պատուով կ'ապրէր: և որդի մ'ունէր, որ զեղեցիկ էր և շատ բաներ գիտէր և կը կոչուէր Գերի սիրոյ, և շքնաղագիղ դուստր մը, որ կը յորջորջէր Զորուժիւն սրտից: Արդ Ապու-էյուպ մեռաւ և բոլոր իր վաճառքը պատած և կապած թողուց, և ամենուն վրայ գրուած էր, ի Պաղտատ և Եւ Սիրիոյ գերին հարցուց իր մարն, — Ինչն իմ հօրս բոլոր վաճառուց վրայ 'ի Պաղտատ գրուած էր: — Եւ մայրն պատասխանեց, — Որդեակ իմ . . . — Այլ փառիշահն քնացաւ և գերուհին մեղմով կը քրանէր իր զուտը բարձից վերայ: Բոլոր կանանոցի գուններն փակուած են, բոլոր լոյսերն մարած են, լուսինն կ'արծաթագունէ հարիւր գմբեթները, ոսկեզօծ մահիկը և պատանահանք կը շողջողեն ծառու մէջէն, աղբեր կը ցնցողկեն խոխոշանք գիշերուան խոր լուսթեան մէջ: Բոլոր Պալասն կը հանդիս:

Իւ այսպէս երեսուն տարու ընէ 'ի վեր ամայի բլրոյն վրայ բարձի թողի կը հանդիս: և կրնանք իրեն համար կըրկնել պարսիկ բանաստեղծին տողերն, որ աշխարհակալ Մէհմէմէտի շրթունքէն ելան, երբ իր ոտքը Արևելից իջնալալայ արեւոյս պրոլատան մէջ դրաւ: Գարշիկի սարդն լը հենու իւր ստապիւր արքային դահճաց մէջ, և Երաշխապի բարձրարեւը զագաթներէն, աղուան կ'արձըրկէ յօգս իր գուժարկու կոխը: Կը շարունակուի:

**ՋԱԲՄԱՆԱՍԻ ԱՅՐ ԵՐ Ի ՍՄԲՏՆԻԱ**

Սարտեհոյ մէջ Տորկալի աւանին մտերը և ծովէն քիչ հեռու քնակամ այր մը գտնուեցաւ, որ 18 ստորերկրից անցք ունի, որոնց տարածուածութեան 2500 քառակուսի մեզրէն աւելի է: Աւաթինին քամուռն մէջտեղը գահավէժ մը կը բացուի: որ ուրիշ այր մը կը տանի, սակայն ապիկա ինչուան հիմայ գեռ այցելու չէ: Գտաւելը սեղ սեղ ազնիւ երկաթածնոյ (basalt) կը նմանի, սիւներ կան որ ձերմակ մարմարինն նմանութիւն ունին, գրեթէ 18 մեզր բարձրութեամբ այնպիսի ծալուածներ՝ որ սըբոյն Պետրոսի եկեղեցին կը իյնջցենն, կամ բընուժեան խաղ մը որ պզակ աղայ մը կը կերպարանէ, կամ հրացան մը, կամ շահեր, կամ ամ:

պիսններ, կամ հոյակապ չորիմներ, և այլն, և այլն: Վերջապէս տեսարան մ'է որ երբ լուսաւորութի կը շողջողէ դուռոց ամեն սասիճանները միտքը հազարու մէկ սմբաններէ երեւայսպիսի անսասանք կը լնցընէ: Երբորդ ստորերկրիցայն հասնելով՝ մարդու մը ոտքի հետք կը տեսնուի, ազէկ կերպով պաշուած է գրեթէ հարիւրորդամեզր մը թանձր բերեղացամար, ասկէց զատ ուրիշ այցելուաց հետք չտեսնուիր: Ինչ որ կը տեսնուի՝ անտարակալ ինչուան հիմայ ի Սարտեհիա քանջուած այրերուն մէջ ամենէն քեղեցիկն և ամենէն ընդարձակն է այս, իրեն մեծադործ և զարմանալի վերին և վարին պարզաբերով: Այս այրին մուտքը արեւելեան կողմէն է, ծովուն երեսէն 80 մեզր բարձր: